



Emq. h̄p

Cuprissimis



Page 5

31 (19) *з а б ү ү ү ү ү*

1857

ԲԱՐՁՐԻ ՊՐԵՄԻՈՆ

ԱՅ-ԱՌԵՐԻ- Լուսաբարդիչ է։ Կ ներտիկից քաղաքական յանձնութափը ընթառութեանը է ուստի թիւ առաջին։ Միաբանութեայ աշխարհի և անգլիական պատմական թիւներ։

ԳՐԱՎԱՐ. Առաջին կեպությունը՝ Ա Երեխի գոտուառանմայլ քառարին այս արքակիցին հայութ է ի բանը. Են այլ զանա վասակած. Են այլ պատճեններ են.

Տ/ՄԱՍԻՆ. Գանցուի պիտակը. Արդարացնելուն պահանջվում է բարեկարգություն:

ԱՐԵՎԻՄՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԱԼ-Ղ ԱՐԵՎՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԻՑ

ԱՐԵՎԱՏՅԱՆ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ, ԳԱՍՏԻՆ ԴԱՄԱԳԵՑՄԱՆ
ՄՐՅԱ

川越見聞録

九月九日 31 8015-06071

ՓՐԵԱՎՈՒՄԱՆ ԾՈՅԹՔ մեծափառ կայսեր Հայ
պարտիայի ու Վեհապետի գաւառներուն մեջ ը-
րած ճամփորդութեան պրեմի ամեն մեկ որր նախ
դաւառաց բնակիչներուն մերմէկ նոր ուրբախո-
թիւն կը սերէ: Ամեն մեկ գաւառ, ոմքն մեկ քա-
տար, ամեն մեկ գեղ բնիւակաբն բարերարու-
թեան արգիշտիքը վայելեցին: բաղմաթիւ պառ-
ժառըները արձակուեցան, գրաւեալ ինչքեր ի-
րենց սիրոջը դարձուեցան, շատ տեղեր ժողո-
վարեան կարսուովնեան օգնելու համար նաև
դրամական սպառընթեանները ալ եզրու: Բայց այս
ամենայն շորոշքները մասնաւոր, ու կամ ան գա-
ւառի կամ քաղաքի համեր էին, բարեկունի
կայսրն այսամբով ըշատոցաւ, այլ ուղեց իր ի-
տարակի հարտակաց լնոց համար ու բախութիւն մը
պառնաւ էի, և անոնց իրեն ունեցած հարտա-
կութեան ու սիրոջն փոխարկէն, զորն որ ամեն տեղ
աչքափ անառ էր, մեծ հասուցում մը լնիլ:
Վեհաց շնին Միլանի մէջ բալոր Խոհկարտեան-

四三七五

ՓԵՐԻԶ. 24 Յանուարի : Պարսից դեպքն այս
ոյս 18ին մայրագայթ հաստ, և առանց մեծ
հանդիսի մ'իրեն համար պատրաստուած բնակա-
րանը գնաց: Խշողեն կը կարծուի, ինքը գեղուա-
նը խնդրեց որ իր Փարփղ մանելի առաջ հան-
դիսի լուսթեամբ ըլլաց: Իրեն չետ ընկերացացը
ներն ՅՇ հսգի են: Այսօր խանն իր մարդիկնե-
րով Կիսիլըրիի պալատը մեծափառ կցուիր հան-
դիսաւոր ունենալութեան վեց: Երեք փառաւոր
մեց ձերզ կայսերական հառքեր զիմենք պալատը
առցին: Գերուք խոնց գեղեցիկ անգամներներուն
պարզուած զգեստ մը հազար է, նոյնպէս իրեն
ընկերացազներէն երկու հոգի: Կայսր գաճի պա-
հին մը տերութեան մեծամեծներէն շըշապա-
տառն՝ զգեսպան ընդունեցա: Եւ անոր խօսն
համաստ խափն որատախոն տալով՝ իր Պար-
սից եւ Անգղիացոյ մը ծագած պատերազմին

Համար առնեցած յաւը ցուցուց. բայց միանգում
մայս լսաւ թէ, կը յաւաս՝ որ ձեր զարուանեան
առ զժուաթեան խազարւթեամբ լոճուերան
պատճու Կըլսի. Գեապանը նոււ կայսրուհայե-
տի աղցելութիւն մ'ըստ և Նարեն նշյն փառաւո-
րութեամբ իր բնակրանուը դարձաւ։

— Ա Երժէ, Գայրիցի արքեպիսկոպոսն ապան-
նողն, իր գատապարտաթեան վճիռն իմանալին
ետև, ինչը որ գատապարտը նորէն բնուուի,
մրադամայն կայսեր ալ ազերազիր մը դրեց,
որով կաղաքը որ իր կեանքը շարհանի, եւ մա-
հուան պատիժը մշտնօննա. որ տրաորդի փոխուի:
Ները քանտին մէջ անդադար զրելու զրոյնց է,
եւ միայն կերակուր ուտելու համար զրիւը ձեռ-
քէն կը մողու. :

— Արյուր ՅՈՒՆԻ Փարփառէն հասած հիուագրական լուրջը կը ծանուցանեմ ոք, արդ աբով թե ան բարձրացն առևանեն իր խնդիրը միշտ է, իր գուտապարտութեան վճիռը դ որդադրուեցաւ, եւ նոյն օրը ժամը 8ին զիտաւեցաւ:

— Պարք պղքեպիսկովս վանմ. Պորլց կարգինայք Փարիզի պղքեպիսկովս անուանեցու : Առևելաբար Եկեղեցական իշխանն, 1795թն ծնած եւ հիմայ 61 տարուան է : 1839թն Օրդենի եպիսկովս եղաւ, 1842թն Փոքրի ազըւեպիսկովոր գրուեցաւ, եւ 1855թն Կարդինալութեամբ պատիշե միջանձնեցու :

— Պարփղն կը գրին: Հասուն դաց Շէ ո՞չ զանձ
փառատարանն ուն որ Կեօֆյովթելիք բանապարհուած
թագաւորականնենիցը պաշտպանելու համար Հե-
լլուեախ կունչուած էր, անոնց հետ դուշինք դրան
էր որ եթէ գատառառանն ի դորժ չդրուի, իրեն 200,000 Գրանք հասաւ ցում՝ առեւ: Ծիմ ու առա-
կը նոյն փառատարանին վճարուեցաւ:

— Гълъбрътъ фибишиаше също и архитектурата на храма. —

八九〇九三

1 ԱՐԵՏԱ, 21 ՅԱՆՈՎԻՔԻ: Կորս Շաբմերսգն ըստ
սպիրութեան խորհրդանոցի ամուլամենքուն շըլտ-
րերական թռողթ մը իրեկեց, որով կը պահանջէ-
ր գոյզ առնցնի Յին խորհրդանոցին բացուած ա-
անեն ամենն աւ իրենին տեղու պանուին: Պատաս-

մաւրաց շատերն որդէն կնուան եկած էն, մաս-
ցածները մատեր կը սպառուի:

— ՚Բանի մը լուսպաց դրածին նայելով մը
առքո անգղիական պաշտոնէից ժափորութիւն մը
պիտօք ըլլոյ. ունանք նոյն խոհ պաշտոնէից
առունեցրը կը Հյաստարակեն:

— Վանքասանդրիցի վրային Լուսոն լուր հասաւ որ զենուցիք գանդընի եւրոպացի վաճառուկունաց մմերանոցիներուն կրտի առեր եւ ամէնն աշ մէջի վաճառքներուն այսեր են, միայն քանի մի առեղ կրտին ապաս մնացեր է:

— Ամսոյ 24ին անդքեական կտութարութիւնը լուր տառ որ Պարսից թագաւորոն Ենդշիաբաց ոց Պաշտիքի տիրելուն լուրն առնելով՝ անոնց պահանջուն մեերան զիօնը է։ Ես լին քայ դիմանածան ու գեկութիւն մը Հասաւ։

— Ուստի մայիսին հետո հետաքրանց լրերուն
նպայիշը, զարգուի անդգիտական թվազանութաճից
զօրաց մէջ խոռոչն իմաւն մը ծագեց է, որոնք փորձ
ըրեւ են վասագի մթերանոցներին մէկին ող համեմ:

ՊՐՈՒՆԿԱՆ

ՊԵՐԵՐԱԿԻ գաշընին կողմանէ ամեն մեծ տէրութեանց, սրոնք լուսանի դաշնակցութեան ստորագրած էին, յստարաբութիւն մը խրիստուցաւ, որուն մէջ կը ծանուցաւ ի օր, օրովհետու Հելուտեփաւ րբուստային պահանջումը կատարեց և բանտարկեալին արձակեց, անոր համար հնգը (Քրուստին) ու ամեն զինուորակն պատրաստութիւնները կը դադրեցնէ, և պատրաստ է գետպահամուղիք մը ձեռքով Նեափշաթեփի խնդիրը բոլորովին որոշելու, Գևորգնամատ աղովին ու վնասարակ Պարիզ կը կարծուի, օրովհետու ու խնդրին լուծուելուն գլխաւոր աշխատացր Դադրիա ըլլարվ, պատշաճ է որ անոր վերժուելու պրազուն ու իր մաշբարագրին մէջ ԲԱՅ: Նահանջրմանակն գաշնակցութեան մողովքին մէջ այքրուսիայի գետպահը ժողովականաց ծանոց որ զինուորակն պատրաստութիւնները գաղրած են, և քանի մը գերմանակն աէրութեանց՝ որոնք պատրաստականութիւնն ցուցուցած են ըրուսուհան զօրաց իրենց երկրէն անցնելու թաղ տայ, թագաւորին կողմանէ շնորհակաց եղաւ: Խնչուելու կը կարծուի Քրուստիայի մագաւորին իր Նեափշաթեփի վրայ ունեցած իրաւունքն հրաժարելու պիտոր հաւանի, բայց նոյն դաւանին մէջի թաշուարական կալւաններէն շուպէր հրաժարիլ մրանցամացն կուզէ Նէօփշաթեփի իշխանի պատռակունը պահել:

ԱՐԵՎԱՏՅԱՆ

Միեւստառութեն եկած ըրերուն նպակալով, Նոյն
բաղզարք կամաց կամաց նորին շինուելու կը սկզ-
սի և ուրիշ անդեմ ցըռուած բնակիչներն հետ-
պեսէ և ո կը զանան: Պաշտպան առեն կոր-
ծանած աներին ԱՅլ նորոգուեցան և 80 ալ նոր
աներ շինուեցան: Գարձող բնակիչներն շատ
հիմնակա հիմնաց Կաղղիաց ու եւ Անգղիացոց թող
ուուած խօթիմներուն մէջ կը բնակին, որնք բա-
նակին տնդէն քաջաք բերուած և հօն հսկա-
նուած են: Կառաջանձուսին մէջ ալ մէծ գործու-
նեւութիւն կը տիրէ: բացմանիւ լողարգներ (Պու-
էչ) ձգախուժէ (Հովհաննէս) պղի եսաներով ծախւն մէջ
ընկցման նուերը կը քննեն որ սկզբանն ըլ գուր
հսկնեն: Պատերս գարձեալ ընկցման նա: մը գուր
հսկուեցա: Գամիեշն մէջ Կաղղիացոց շինած
շենքերը բնակիչներով լիցաւած են, իսկ Պալա-
զլաւա նոր տեսակ բնակւաց բակմանիւն մը գլ-
րաւած է, պյունքն մեծաման մէկերու անհամար
բազմութիւն մը, որնք չէ մէկ միուն ամեն բան
առականեցին, պէտ նաև: Կիշեները մարգիանց
քրայ ալ կը յարձակին: առ պատճառու եւ զար-
ձաղ բնակիչներն ստիպուեցան նորէն և ո քաշութիւ-
ն սպասել որ ձերթան ցարքն առ առաջտկայի
բնակչաց թիւր նուազցնէ:

— Ήπειρων ήσαν αλληλομεταξύ της πόλης της Αθήνας και της Κορίνθου, η οποία ήταν στην περιοχή της Αργολίδας, μεταξύ της Αργολίδας και της Πελοποννήσου, η οποία ήταν στην περιοχή της Ηλείας. Τα δύο αυτά έδαφα ήταν στην περιοχή της Αργολίδας, μεταξύ της Αργολίδας και της Πελοποννήσου, η οποία ήταν στην περιοχή της Ηλείας.

— Ա երջին պատերազմին ուստինառաւ ավելացած բաղկա, քերսոն եւ կդադերինոյաւ գաւառներու մէջ կարօսութիւնն այնչափ սաստիացաւ, եւ կերակրելուն ու ցըրենն ոյնչափ պակացաւ որ կուտխրութիւնն առիլուեցաւ զեղացւոց ձրի անցադիրներ բաժնել, որպէս զի կարող ըլլան մօտաւոր զատուներն երթալ եւ իրենց տարրու սան հագալ:

ՕՍՄԱՆԵԱՆ ՏԵՐՈՒԹՅՈՒՆ

կոտորածութեան կը զբնի թէ անցաւ Են
դանուբեամ իշխանութեանց խնդիրը պաշելու հա-
մար մեծ տէրութեանց գիւղաններն իրենց չոր-
սորդ ու վլրին ժողովքն ըրին, և իրենց գործ-
քը լիրեցուցին: Երկու իշխանութեանց միանալուն
լուս խօսք մը չեղաւ... բարձրացյն զբնի վլրին
իշխանութիւնը հաստատուն պիտօր պահուի, և
մի հափառ Առվլանն իբաւունք պիտօր ունենայ-
ցին իշխանութեանց առեանին պայմանութեան գործու-
թիւնն որպէս իր ու վլրին տէրութեան գէտ կու-
գան, գործադրանքիւնն սրգելի էր: Վիճեւ որ
որ առեանին անզ ամենին ընտրուին 10,000 ու-

— Աստիքանութիւնն առ մօսերու կուսանա-
գնուղողաց փողացներուն ազահովութեան համար
մասնաւոր մասնութիւնն մը կ'ընէ, որպէստեւ
այսաց ործաց թիւն տեսլցած եւ յանդկանութիւնն
ոին այ սաստկացած է, մինչեւ բանուկ համբա-
ներու մէջ ալ իրենց շարիքն ի գործ կը դնեմ։ Կը-
սուի որ նույն մի հայտն Սոլլեմնին ողբարսին
մէջ գահարեցէներու, մէծ զողով թիւն մ'եղեք է,
եւած քննութիւններավ գողացած բաներն ե-
րեւան ելեք են, բայց գործ չէ զանուեք։

— Եղան պատրաստամիւն նորեկն է Երևաց թէ
հաստուու գտրին Օսմանն անց եւ Վարտառազըց
մէջ պատերազմք նորեն պիտ'որ սկսի, եթէ զեռ-
պանամ ողաց մ'աս բանիս առ քննէն առնելու եւ
ու խորին աշխատավաճակ լուծերու շփու-
թայ: Օսմանն առ բանակն որն որ հիմա Ազգա-
ժողովի մէջ ժողվուած է, ոչ զանգացուցոց վճերերը
և զանգիւէն եւաւ գեղ ի Վարտառազ պիտ'որ քա-
շէ: Աս պերս Հերքեկումբնոցի (Հերսէկի) Փաշան
Ծքուորա եկաւ հան գանեւուզ օսմանն առ բան-
ակն հրամանատրին հետ պատերազմին յատա-
կադ ծին վոյ խորհելու:

Ենդզիական լրացիքիները ծանուցին թէ Փարս
սից զէմ՝ խրկուած զօրքը Պատրի ցամաք պիտօք
կլլէ և անկէ Պարտիկաստան պիտօք քայէ. Հի-
մայ Փարփառէն կը գրեն թէ Օսմանեան կուռազօ-
ռութիւնն առ բանիս զէմ կը զնէ եւ չուզեր
հետըս որ իր երկիրն առաք զայր մտնէ. եւ ար-
քէն առ բանիս համար Լանոտն իր գեւազանին
հետքովն կը խօսի:

ՊԱՐՈԿԱՑՑԱՆ

Հարավային կերպին մեղմարերը Պարքագ
կովացն եւ Պուշչի բերզին անուհյուն վայ հե-
տեւալ տէղեկաթիւնները բերաւ : Խօդսական
առաջարկիցն որի որ Նշյակերի 135ն Պահպատճե-
նակայ եղած էր, սաստիկ այլէկոծոթեան մը
պատճառաւ հայտն Վեհաբերի Ծին կրցաւ ոյու-
թիր առջև համեր : Պարսիկներն առ բանին վայ
առնեներն աեղեկութիւն չունեն . եւ նախ երբ

որ Գեղսա շոփենաւը քանի մ'ուրիշ նաևերավ Պու-
շկիրի առջեւ հայս , քաղցին կառավարը նոյն

աեղաց անդդիմոցի հիւպատուուն, ու բանիս վրաց
անդկութիւն ուզեց : Հիւպատուք պատուիսան
տուաւ թէ երկու աերութեանց մէջ քաղաքական
հաղորդ ակցութիւնը կարուուծ է, եւ առկէ եաբը¹
նաւատորմին հրամանաւարին հետ ունար է խօ-
սի : ասոր վրայ հիւպատուն անգղիական նուուն
մէջ գեաց : Կարրագ կղզին արդէն ամսոցն Յիշ
գրաւուած, եւ անդղիսկան Երկիրներու հետ միա-
ցած էր, եւ ամսոցն Ղին Անգղիացւց ցամաքային
գորրի Հայիլահ ծովածացն սկսած ցամաքը Ելլել
Հօն քանի մը Հարիւր պարսիկ զօրք երեւան կարս
որոնց Նաւահներուն թնդաւոթիւններավն ստմիջապէս
դըուեցան : Զորրր Նաւերուն պաշտպանութեան
տակ ծովնեղիբըւն յառաջ Կ'երիւար, եւ նախ Ծե-
շիր բերեցին քով գորսոից զօրքն սկսաւ գետ
գնել : Թշնամւցն պիրոք յաջող էր. Կ'երեւայ նեկ
Ընդպիսացիք քանի մը զգուշամիեւններն ընկալու
անփոյցն եղած էին . առանք շուտ մը սովորութ
թշնամւցն վրայ յորձակեցն, բայց անոնք ոտքէն
դէմ գրին եւ յարձակողներուն մէջ վնաս տուրի

Հնդկացաց կորուստը 50 հզրի կր համարուել, ու
րուն մէջ քանի մը մեծ պաշտօնակալ եւ մէկ զօ-
րավետ։ Մայէ գնդապետն ալ թշնամին հարա-
ծելու առևեն վիրատօր արարացին մը որուն ինքը
խնդրած էր, զարմանեցաւ ու մեռաւ; Վերջապես
Պարսիկներն առփողուեցան ևս քաշուիլ ևս Քնդ-
զացիք ևս իրիկուն պատերազմին անդը բանա-
կեցան։ Երկրորդ օրն անգղիմական հիւպատապ-
ռու չիր խրկանեցաւ, որ քաղցրին կոսավորին անձ-
նատուր ըլքուր տալաջարիէ։ բայց իր առաջար-
կութիւնը մերժուելով՝ անգղիմական զօրքն ու նա-
ւասորմիզը յարձակման պատրաստուեցաւ։ Քաղ-
ցրին կալբանէ թշնամութիւնը ու 24 ժամ՝ ուշացը-
նելու։ Համար եղած աշուղները մերժուեցաւ ու
գնդակածութիւնն սկսաւ։ Խշնամին իր թնդա-
սովները շամ ապէկ դորժածեց եւ շատ գնդակները
Անդ զիսպաց շադ հնանելու բան հասան եւ զանոնք
վթուակցին։ բայց վերջապէս անոնց անենն ալ առ-
րուելով լրելու առփունեցան, եւ ցամաքային զօրքը
յարձակման պատրաստուեցաւ։ Նոյն ժամանակը
Պարսիկներն իրենց դրոշը փոր տան ու թշնա-
մութիւնը դադրեցուցին։ քաղցրին կոսավորին իր
ողինակներովն անձնատուր եղաւ եւ պահապա-
զորը 1500—2000 հզրի վէնդեկանն թող տաւին-
դիկանեմիերի 10ին անգղիմական դրոշը Պաշշիրի
փուց սնկուեցաւ։ քաղցրին վշաց մեծ մասն վշ-

զիացոց մասնաշատ առևեն են քաջուած էր Պարսկաց կարուստը 3000ի մաս կը համարուի, որոնց մէկ մասն այ ծովուն մէջ խցդուեցան։ Վահառուուն էն հինգ թնգամաօթ եւ շատ ուրիշ պատերազմական մէթեր յաղթաղիներուն ձեռքն ինչպա։ Հիմայա Ընդդիացիք Պատշիքի մէջ կը հասաւատուին եւ Նոր արքուն թիւնակը կը շնչին, բայց ծովալպեալու Պատշաճ գործաւ, կը բուռի որ Պաշիրի կառավարն ալ հօն պիտօք տարուի, միւս գերիներն երկրին ներփակը աստրուեցան եւ արձակուեցան։ Անդ զիական բնականէիր նաւաց մէկ մասը նորէն պամբաց կը դառնայ նոր զօրք բերելու, որովհետեւ եթէ Պարսկաց շահը պատերազմին յաւազ տանի, Անդ դիմուուցած է անոր դէմ 25,000 զօրաց գունդ մը խօրհել. բայց մէկ առ գունդն ինչ պիտօք ընէ դեռ որոշուած չէ։ Պարսկատասանին Պուշիրէն եաբն անձնէն նու քաղաքը ծովի վելքէն 200)–400 հազար հետո է, նոյնիւս միւս քաղաքներն այ ինքարն սցնաւափ հեռաւարութիւն ունեն. բոլըր նոյն երկիրներն անուանաւ աեղէիր Էն, Ճմբըր աստօնիկ ցուրտ եւ ամսոն անուանելիք տաք, ու տեղիւաց այ մէծ պահուաթիւն կը յա, արդէն հրանց Անդ զիացիքի կը սահիրութիւն տան շարաթ Պամբացին նաւերով պաշար կը թէ։ Այսովիս պարագաներու մէջ բանակի մը յաջապաթեամբ յառաջ երթալը շատ գոււարին կ'երեւագ։

Յամագի կողմէն զես ի Դապուշ յառաջացը անդ վրական զնիքն համար Գոյզը լրագիրը կըսէ թէ զես իր բարձուցիքինց նորուակն յօշտին

Հ. Անգղիացւոց (Հնդկաստանի) կառավարութեան գիտումը Գապուլը բօղըրովն զբաւել է կերպութաք համար նոյն ինչ Աֆղանստանի գրանցումը պահանջեած թեան համար առ գունդը խրկուած է, տարակասի մէջ ևն, եւ չեն զիտուել թէ արգեւոր տոփից իրեւու թշնամի թէ բարեկամ կա զայ: Պին-կարսի մէջ նորէն 10,000 զօրք կը պատրաստաւի, նաև: Անգղիային նոր զօրք եւ ասակ կը ինգրեն գըրքմի փորձը մեզի ցացուց, Կ'ըսէ նոյն բաժինը որ 10—20,000 զօրք պարսից գէմ նորինել մ.զի որչափ ծախրի պատճառ պիտոր ըլլաց: Աս ըրտն նախքենիս ուսկից պիտոր ելլէ: Գարդքերնիս պիտիսի պատերազմադ ազդերու հետ է որոնք մայն տուրք առնելու վարժութ էն, չէ թէ տուրք վայրէլու:

Ուստի բայց պաշտօնական լրագիրը Գ-Հ-Հ-Հ
առ պատերազմին վայ պատես խօսելուն զեմ
զրելէն եմեւ, հառվարութիւնը կը պաշտպանե
եւ պարփական պատերազմին պատճառները կար
գու կը դնէ: Պարուց եւ մեր մէջը ծագած զըմ-
ութեան որաճառը, կըսէ, Մարքի վեհապետ
չէ, Կարուն առնելըն եաքը պարփական իր
չըղբաթեան դիմուկը վերցուց եւ սկսաւ ան-
զական զեսպանը շատ առիթներու մէջ թշնա-
մանեւ, միջընդուն յանդկնեցւու նաեւ, անոր դէմ
առելի թշնամանիչ գործքի մը ձևոր զարնել:
Ըստինի գելուանն ուղած էր Միրզա Համբաւի իսկ
ուսուելով մէկը շիրացի մէջ տնել դիմական հիպա-
տու զնեւ. Պարուց փախուզան առոր զէմ դրա-
եւ սպանացաւ որ եթէ նոյն մարզը Շիրազ Եր-
թայ, բանումնեամբ եւս կը դարձնէւ: Եւ որպէս վ
Համբաւի իսկանին երթարձն արդեւուի, անոր կիր
առնել առաւ. ու քով պահեց: Անդինիսի դեւ-

շատ թշնամներ ու ցեղասպաներ ինքնակամ պար, սից թագառադիմ կը հնազանդին :

ԳԱՅՆԴՐԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՋԱՆԻ. Քաղըքին ընակ-
շոց յայսաբարութիւն մը արտեցաւ, որուն Աղջ-
կը ճանացանէ թէ կայզրու Հրաման ընդունուած է
առարտիկոն բորբարոսաց, զիմ ամենայն սահմա-
կութեամբ պատերազմ՝ ընկելու, զեսերին ու Ճո-
վիրու պաշտրելու, և թշնամին ընթիրու. և Կի-
յորքորէ որ իբրև քաջ զինուոր և տէրութեամ-
պաշտպան զէնիր տանուն և. թշնամից զիմ զէմ ել-
յին, մինչեւ որ անոնցին և. ոչ մէկ հոգի կին-
դանի Թուզ. Ըստ պատրաստութեամց զիմ Անդ-
դիացիք, Շմերիկացիք եւ, Պալլիեացիք կը պատրաս-
տուին Գանգոռը շնուրկածիլու. որ Ճենայիները
խօսարչեցինին. մինչև Հիմոց եղած զօրծողը-
թիւնները միայն տէրութեամ շնչիրուն և. բեր-
գիրու զէմ եին, բայց չենացիք եւրարկան-
միթերանցներն ողբերէն եւուի, որոնց ամենն որ-
ասաւանականաց կը միրաբերէին, Եւ բակացիք ար-
քութըն ինսպիրաց միաք չօւնին: Գաղցչան միրուն-
ութիւն սկսաւ. իսուայն ճանակից ըլլոյ, և Գան-
դանի մէկ բերգու կօրծանեց: Ճենաց ընթացքէն
Կերեաց որ չէ թէ ոս կամ ոն ազգին, այլ բո-
լոր օտարականաց հակուակ են, և կուզեն զա-
նանը բոլորագին իրենց երկնէն դուրս վնասէ:

— Ճենաստանի մէջ ապօտամբութիւնը եր-
թագով կը սովորածուի. մձտեսս Գուրիքինկ մէջ
քողաքն ու ազգատուրաց Հեռալն անցաւ, որուն
կայսերածիան զօրաց գետ՝ սասամիկ անդիւճարիւն-
ներ ըցին:

ՈՒՍՈՒՆԵԱԿԱՆՑ

Иванов Василий Ильин

T *

Մարդասիրութիւն ու շնորհուկառաջիւն

բաց Աղջ վկայի Համբերութիւնն ասով ալ չէ
հառած - արտապքին գործոց պաշտօնիան Պարտից
տեղութենքն հաստուամ ու վեց, միանգ ամայն
պահանջեց որ իր Ճերադի գետ խրկած զօրը
ևս հանչե, բայց նայն ժամանակը Պոմարաց այլ հրա-
ման խրկեց որ արշաւանքի մի պատրաստութիւն
տեմնուի: Անբըսապէս Պարսից փոխարքան պաշ-
տանին դրասախոն մը խրկեց, օրուն մէջ կը
ծանուցանէր թէ Գերուք խանը Պարին երթ ալու-
ատեն Կոստանդնուպոլիս պիտօր մնոյ եւ հոն Լորո
Խենացի փես Շետ պիտօր խօսի: Բայց ասիկոց
անզ զիսկան կառավարութիւնը դոհ չըրա, եւ երբ
որ նոր թշնամնեցներ ալ պատահեցան, որոշեց
որ ազգու միջացներ ի զօրք գնէ: Մոռնէնի բոստին
առ հաստութել պարուկական պատուրազմին բորբ
պատճառները կը բովանոց աել, միայն թէ որ կրնա-
ամեն ըստաներն սարց համարուիի, որովհետեւ
բաց ի պարսից լրագիրներէն, նշյն խակ անդդիա-
կան լրագիրներէն շատերն ուս պատերազմին ու-
րիշ պատճառներ կու անհ:

— Ուսէ՞րանի լըազիրը կը ծանուցանի թէ
Ըսհը Հերազն առնդղներուն շատ մէծագին ըն-
ծաներ խրկեց։ Սուլթան Մուրատ Եփրամ սպա-
ռապետին անդամանդներով զարդարուած դոսի-
մը եւ իր պատկերը ուրազեւեց, ասկէ զատ մար-
դարուի եւ աղնին քարերով բանուած քաղաքից
մը։ Նուա Հերազը պաշտպանող իշխաններն եւ
զբաղետները հանրագին ընծաներ ընդունեցան
Պաշտօնականց համար շքանչաններ եւ դրանց
համար 2000 շքազրամ, ասկէ զատ 70,000 որ-
ուելիք (44) մինչեւ ուրուաց դոմաց սամնելու

շատ իշխանները ու ցեղազգեաներ ինքնառկամ Պարսկաց թագավորին կը հնազանդին :

ՏԵԽԱՍՑՈՒՆ

ՎԱՐԴԱԿԱԿԱՆ կառավարին կողմանը քաղքին բնակչոց յարաքարութիւն մը արտօնեցաւ, որուն մը կը ճանաչած թէ կայսրու Հրաման ընդունուծ է առարակին բորբոքուած, զեմ ամենայն սահմանին եամբ պատերազմ ընկալու, զեանին ու ծովուր պաշտրելու, և թշնամին ընդիրու. և կը յորդորէ որ իրեւ քաջ զինուոր եւ տէրութեան պաշտպան զէնք տանուն և թշնամի ոյն զեմ ելին, մինչեւ որ անոնցին ևս մէկ հոգի կինդումնի մեջ ։ Աս պատրաստութեանց զեմ Անդրդինցիք, Ըմբիկացիք եւ Գալլիացիք կը պատրաստուին կանգործու շնորհածներն ու Շենայինները իւղան գործուուր իննարչեցնեն. մինչեւ Հրաման եղած զործուուր թակալիքն թուղթերը հանեց ոք. ոլանգին տուաւ ոք. ոլանգ աղէկ մը աչքէ անցընելով, տեսաւ որ ամենն ալ ի կարգի են. տեսաւ միանգամացն որ տարակուական է թէ արդեօք Ամրդին իր պահանջման պիտօք հասնի. և. ևթէ հստելու ալ ըլլայ, ըստծ ծախորը գուցս հանելով իրեն բան ոք պիտօք շնաց: Բայց ոք. ոլանգ, օրն որ թէ հարուստ եւ թէ միանգամացն ազնուասիրա մէկն եր, գարձաւ Կիսեն միրելիք բարեկամն, ըստ, նախ քո ճամփորդ ութիւնդ գէպ ի զոլանաա քեզ զի շատ ծանր է. եւ երկրորդ պիտօք ստիպուի երկայն ասեն հօն կենոյ, աշխատիլ ստակդ ծեռը բերելու համար Ռւսակ ևս նոյն ստակը քեզի ամբողջ կը զնարեմ. իսկ գուն անոր տեղը ինձի կառապեալ իշխանութիւն տուր, նոյն ստակը պահանջելու, և ես ան ասեն իմ զործակալիս կը ամենում Ամուգերաստ որ նոյն ստակը ինձի հոգաց:

Ուստի առ առաջը կութեան վրայ շափէ
գուրս ուրբիսցած էր, եւ մեծ շնորհակարու-
թեամբ յանձն առա առ խոսումը, թէպէս ինք
բարերարութեան մեծութեան աղէկ չէր թա-
փանցեր, եւ չէր գիտիր որ զի, ոլանդ ստակին
մեծ մաս հուն եւ պատեւէ.

Տիեզն Ալանդ՝ որ իր էրկանը պէս մարդատէր ու բարերար էր, հիմակ Մարգինին կնոցն ու մեկալ որդուցը վրայ ընդարձակ անզի կութիւն առնելէն հօրբը՝ դարձաւ ըստ անոր. Միբեղի Մարդին, ահա տօմիկ Հայութու Ցամքարդութիւնը եւ թուց, ուստի քսի մը որ կրնաս մեր քովզ կերպ: Ձերջն Կանիկէն ու քեզի կը ընկերանաց ու քանի մը որ ձեր քովզ կը մնոց: Խնչուես որ իր սիրելի Հայրը զատելուն վրայ օրախացած է, նայն պէս պէտք է իր սիրելի մայրն ալ առնել: Կը քըրերն ալ առնենելի իրեն մեծ ուրախութիւն պիտի պատճառէ: Եւ մենք, սիրելի բարեկամ, ունեն Հարկաւոր բաները քեզի կը հագանք, քո վերստին զտած որդուցդ հիտ առևէ զառնալու համար:

Ո՞սպդին պյառափ բարելրարութեան վրայ տող-
շած, բիւր անգամ կը հաստատէր, որ այսպէս
բարելրար մարդիկ զետ տեսած չեր, և շարու-
նակ աշուքնելը լիցուելով տո խօսքիրս կըսէր.
Չեմ կրնոր ևսուածց բաւ ական շնորհակալ ը-
լալ, որ նոր գժալով իմ սիրելի որդիս ջրէն ա-
ղասած, ու պյառէս ազնիւ մարդիկներան բերած
յանձնած է, որոնք զննվն պյառէս աղէկ կըթէր
են, և գարձեալ թէ զննվն ինձի զարմանափ և
զանակու նորէն զանել տուառ.

Կանիել կը ցած իր զուարժացած հօրը երեսը
կը նպյեւ ։ Հատ կը բաղձար իր սիրելի մօքը վրայ
ալ ահշիկոթիւն առնուլ ։ բաց յասացագոյն որ .
Պատմակին խօսած առեն քաղաքակարութեան հա-
մար երրեք բերանը չէր բացած ։ Հիմակ ադաչից
հօրը որ իր մօքը ու քարերուն վրայ ալ քիչ մը
պատմէ ։ Թարգին ուրախութեամբ պատմէց, եւ
իր կնոջը բարեպաշտութիւնը, փայծը, խոնար-
հութիւնը, խնայողութիւնն եւ ուրիշ անացին ու-
ռաքինութիւնները ինարերան նկարագրեց. եւ մեծ
ուրախութեամբ ու դոհութեամբ պատմեց նաև
իր երկու որդւոցն ու աղջկանց բարի փարքը. Չեր
կրնար բաւականապես գովիտ անոնց աղջկի չիր-
քը, երկիւզանութիւնը, ծնողաց ունեցող մեծա-
րակքը, հուղանկութիւնը, աշխատասիրութիւնը,
համեստութիւնն ու քաղաքակարութիւնը. Ամեն
այ մեծ ուրախութեամբ մօքի կը ընեմին. եւ անոր
մաերսութեամբ ու շարժած որտով խօսելին կը
համոզուեմն որ խօսածները ծշմարիւն են, եւ թէ
նիք բարի ու աղջկի. Հօրը մ'ըլլալով՝ տան մեջ
խացալութիւնն ու ուրբ պիտօք է որ տիրէ :

ԵՐԲ ՈՐ ՏԵՐԴՅԱԿԵՐ ԽԱՄՔԵՐԴՎԵԼԵԿ ՎՐԱՅ ԽՈՎԾ
ԿՇԵՄՄՐ, ՊԵՆՔ ԻՆ, ԸՆԱ, ԳՎՅԱՃ ԱՏԵՆԱ ՄԾՐ
ՈՆ ՔՐԱՆՔԾՈՂ ԱՖԿԱՆՀ ԲԱՅ ՄԾ ՄՏՆԻՔ. ԱՆ այդէ

